



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 6.

1853

ՄԱՐՏԻ 13.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Գուլիերմո Շեյքսպիր

ԳԻՆՆԱԿԱՆՈՑ թատերգութեան մէջ ունեցած փառքն ու պարծանքը անգղիացիք չունին. իրենց գրականութեան ծագելէն ինչուան հիմն անանկ թատերգու մը հանած չեն, որ Վոու նէյլին ու Ուասինին հաւասարի: Ըս բանս հանձարի պակասութիւնը չցուցնէր, որ անգղիացւոց զօրաւոր մտայն ու բնաւորութեանը չենք կրնար տալ բայց ինչպէս որ յայտնի կ'երևայ իրենց գրուածքներէն՝ անգղիացւոց բանաստեղծներուն քերթութիւնները ճաշակի կողմանէ շատ պակասաւոր են: Ի վերայ այսր ամենայնի իրաւամբ

կրնան պարծիլ անգղիացիք իրենց Շեյքսպիրին վրայ, որ Մեգդիոյ թատերգութեանը հայրն ու հիմունքը եղաւ, և իրեն զօրաւոր ու բիւրաբեղուն հանձարոյն ինչուան հիմն զուգահից մը չկրցաւ հանել Մեգդիո: Իբրաւ եղան իրենց մէջ դեռ ուրիշ շատեր ալ որ աստեսակ քերթութեանս մէջ ըստ բաւականին յաջողեցան, բայց Շեյքսպիրին հետ չեն կրնար համեմատուիլ: Ինչոր համար մենք ալ անգղիացւոց թատերգութեանը վրայ խօսելով բաւական կը սեպենք միայն Շեյքսպիրին վրայ տեղեկութիւն տալը:

Վուլիէլմոս Շէքսպիր Մագդղոյ Ուո-
րիք կոմսութեան Սթրէտֆորտ—(Կն
—Վյվըն քաղքին մէջ ծնաւ 1564ին
ապրիլի 23ին՝ ազնուագգի տնէ մը :
Հայրը նոյն քաղքին դատաւորներուն
գլխաւորն էր . բայց վերջէն դատաւո-
րութիւնը մէկ դի թողուց ու վաճառա-
կանութեան ձեռք զարկաւ . բայց զրժ-
բաղդութեամբ բաները յաջող չերթա-
լով՝ շատ ընկաւ : Մէկ որ քաղքին մէջ
ձրի դպրոց մը կար , ուր կրցաւ զրկել
Վուլիէլմոսը . հոն ըստ բաւականին
լաւ կրթուեցաւ , ու երբ ատենն եկաւ
որ դպրոցէն ելլէ՝ հայրը զինքը վաճա-
ռականութեան դրաւ : Բայց հօրը ջան-
քը շուտով փուճ ելաւ . վասն զի Շէք-
սպիր տասներեօթը տասնութը տարե-
կան՝որ եղաւ՝ ամուսնացաւ , ու տան հօ-
գը վրան առնելուն՝ ալ վաճառականու-
թիւնը ձգեց . ասանկ ինք իր գլխուն մի-
նակ մնալը օգուտ չըլլալէն զատ՝ մեծ
վընաս ալ բերաւ իրեն :

Շէքսպիր իրեն պէս հասակակից-
ներու հետ սկսաւ կենակցութիւն ը-
նել . ու ինչպէս որ յայտնի է՝ անոնց
ախտերն իրեն ալ անցան : Բոնք սովո-
րութիւն ըրած էին՝ մանաւանդ թէ ը-
սեմ զուարճութիւն մը դարձուցեր էին
իրենց՝ որ կ'երթային Սոլսմաս Սիւսի
անունով մէկուն Բարթ՝ ըսուած պար-
տէզին մէջէն վայրի կենդանիներ կը
գողնային : Երբ մարդը մէկ երկու
համբերեց՝ տեսաւ որ չեղաւ . դատաս-
տանի հանեց զասոնք : Շէքսպիր աս
բանիս վրայ շատ կիրք ելաւ , ու շուտ
մը սաստիկ կծու երգիծաբանութիւն
մը շինելով՝ գնաց Սիւսիին դրան վրայ
կախեց : Բը երգիծաբանութենէն ա-
նանկ կրակ կտրեցաւ Սիւսի , որ Շէք-
սպիր՝ վախէն չըլլայ թէ անոր վրէժ-
խնդրութեանը հանդիպի , ելաւ Սոնա-
րա փախաւ . ու հոն ապրելու ուրիշ ձար
մը չգտնելով՝ հարկադրեցաւ թէատրոն
մը մտնելու ու դերասանութիւն ընելու .

1 Մագդղոյի զուարճութեան համար սովորու-
թիւն ունին ծառատունկ մեծ պարտէզներ շինել
որոի կամ Ժուռ գալու համար . և աս պարտէզնե-
րը Բարթ կ'ըստին :

լու . աս արուեստը իրեն հանձարոյն
շատ օգնութիւն ըրաւ , որ ինչուան ան
ատեն անձանօթ էր ամենուն :

Տեսաւ որ դերասանութենէ ալ չէր
կրնար ըստ բաւականին իր պիտոյքը
հոգալ . մտածեց որ փոխանակ ուրիշին
գրուածքը ձեռքընէլու՝ ինքն իր քովէն
շարագրէ . և իր մեծ հանձարը առանց
իրեն իմանալուն զինքը ասոր մղելով՝
գրիչը ձեռքն առաւ 1589 տարւոյն ու
սկսաւ թատրերգութիւններ հանել . և
քիչ ատենի մէջ մեծ անուն հանեց թէ
իբրև թատրերգակ և թէ իբրև դերա-
սան . աս վերջինիս կողմանէ ալ ան ա-
տեն աւելի քաջ կը հանդիսանար՝ եր-
բոր իր թատրերգութիւններուն դերա-
սանութիւն կ'ընէր :

Բայց իրեն փառացը հետ նախան-
ձոտաց յաչաղանքներն ալ մէկտեղ սկը-
սան , որ երևելի մարդկանց անխուսա-
փելի վիճակն է : Բոնք սկսան Շէք-
սպիրի դէմ պարսաւաղէտ քննութի-
ւներ ու երգիծաբան գրուածքներ հը-
րատարակել . բայց Շէքսպիր ամե-
նեկն բերան չբացաւ անոնց դէմ . ու իր
հանձարը անգործ չթողլով՝ տարուէ
տարի երկու իրեք թատրերգութիւն-
ներ կը հանէր , որոնց շատը իրեն գը-
խաւոր գործոց կարգն անցած են : Բայց
իրեն աս փառաւոր մտաց ծնունդները
չկրցան իր փառասիրութիւնը շարժել .
իր թատրերգութեանց վրայ ոչ կը մտա-
ծէր և ոչ անուն կը դնէր . եւ իր փա-
ռաւոր ընթացքը լինցնէլէն վերջն ալ
ամենեկն փոյթ չըրաւ մէկ տեղ ժողվե-
լու իր թատրերգութիւններն ու հըրա-
տարակելու . իր մահը արթնցուց ամե-
նուն մտքին մէջ իր մեծ փառքը , ու
անկէ ետքը հետզհետէ ինչուան այս-
օրուան օրս անդադար իր երկասիրու-
թիւնները կը հրատարակուին մեծա-
մեծ գովեստներով :

Բանկ անփառասէր բարուց տէր էր
Շէքսպիր , որ շատ պատիւ կ'ընէ ի-
րեն , ու իր անուանը անմահութեան
աս ալ կերպով մը կ'օգնէ : Բը բանիս
ուրիշ գեղեցիկ օրինակ մ՝ ալ ունինք
Շէքսպիրի վարուց մէջ : Պէն-Ղոն-

սրն անուսնով երիտասարդ ողբերգակը կ'ուզէր իր մէկ թատրերգութիւն ձեւը գրել տալ . բայց դերասանները անոր անուսնը դեռ ելած չըլլալուն՝ աղաչանալը մտիկ չգրին : Շէքսպիր ուզեց որ մէկ մը տեսնէ աս ողբերգութիւնը . առաւ կարգաց ու անանկ հաւնեցաւ՝ որ շատերուն դիմաց գովեց : Շէքսպիրի գովեստներէն յորդորուելով դերասանները՝ թատրոնի մէջ ձեւացուցին . և ան անծանօթ քերթողին ողբերգութիւնը փոխանակ պարսաւ ընդունելու կամ գոնէ անտարբերութեամբ նայուելու՝ մեծ գովեստից արժանի եղաւ ամենէն . աս առթոյս Շէքսպիր բարեկամացաւ Պէն-Ղոնսընին հետ :

Շէքսպիր ինչուան իր կենաց քառասունուվեցերորդ տարին թատրերգութեան վրայ աշխատելէն ետքը՝ յոգնեցաւ ու թողուց թատրերգութիւնը և իր հայրենական քաղաքը քաշուեցաւ : Հոն իր ծննդեան տունը գնեց , որպէս զի մը նացած կեանքը հոն անցընէ . և իր վերջի տարիները շատ խաղաղաւէտ ու երջանիկ տարիներ եղան . Նյուսթրաթ թագուհին , ու վերջէն Յակոբ Ա իրենց սպաշտպանութեանը տակն առած էին զինքը , մեծամեծները կը սիրէին ու վրան մեծ համարմունք ունէին . և ուրիշ շատ լորտեր ալ առատաձեռնութեամբ թողակներ կապած էին իրեն . անգամ մը զինքը վարձատրելու համար միւրրտ մը հազար լիրէ սղերլին զրկեց իրեն :

Երոնցմէ աւելի իր երջանկութիւնը ան էր որ բանի մ'ալ մտմտութ չունէր , և միայն ուրիշներու բարիք ընելու կը մտածէր : ()ր մը Շէքսպիր իր մէկ ճանչցած կնկանը գնաց , որուն տունը շատոնցունէ ՚ի վեր էր որ չէր հանդիպած : Բայց ինչ վիճակի մէջ գտնէ զանիկայ . էրիկը մեռած , ինքը դատաստանի մը մէջ յաղթուած , որով բոլոր հարստութիւնը կորսնցուցեր էր . քովը օգնական մը չունէր . ասոնք բաւական չէին՝ իրեք աղջկանցը հոգն ալ իր վրան էր : Եր ցաւալի տեսարանիս վրայ սիրտը շատ շարժեցաւ ու աչուրները արցունքով լեցուեցան . բարեւեց մայրն

ու աղջիկները և առանց բան մը ըսելու դուրս ելաւ : Վիչ մը ատենէն նորէն դարձաւ , ու լեցուն քսակ մը բռնադատութեամբ տուաւ կնկանն որ ընդունի . որն որ փոխ առեր էր իր մէկ բարեկամէն : Բայց երբոր տեսաւ որ աս իրեն ըրած օգնութիւնը ասոնց կարօտութեանը քով շատ քիչ բան էր՝ սաստիկ տխրեցաւ , ու լալով ըսաւ . “ Ես առջի անգամն է որ հարուստ ըլլալ կ'ուզէի ” : Երանի թէ ամէն հարուստներն ալ ասոր սիրտը ունենային , որ թէ զիրենք ու թէ զուրիշները երջանկացընէին :

Շէքսպիր ասանկ լաւ կերպով անցընելէն ետքը իր կենաց ետքի տարիները իր քաղքին մէջ՝ 1616ին Սպրիլի 23ին նոյն օրն որ ծներ էր՝ վախճանեցաւ յիսունուերկու տարեկան : Սարմինը Սթրէտֆրատի եկեղեցւոյն տակը թաղեցին , ու հոն եկեղեցւոյն մէջ իրեն մահարձան մ'ալ կանգնեցին : Սերջէն 1740ին փառաւոր մահարձան մը շինուեցաւ ՚ի պատիւ իրեն , զորն որ Սլեսթմինսթրի աբբայարանին մէջ դրին : Իսկ իր տունը Վասդրէլ անունով նորազանդ ծխատէր մը գնեց . բայց տեսնելով որ աս մեծ մարդու տունը տեսնելու համար անդադար ամէնը հոն կու գային՝ տունը քակել տուաւ ու նիւթերը ծախեց :

Շէքսպիր բնութեամբ առանձնութիւն ու խաղաղ կեանք շատ կը սիրէր . անոր համար բոլոր իր կեանքն ալ առանձնութեամբ անցուց . ու մեռնելէն առաջ երբոր ինք իր տապանագիրը շինեց՝ պատուիրեց որ ամենևին իր մարմնոյն չդալսին : Սմէն իրեք տարին մէկ մը բոլոր իր հետևողներն ու ջատագոյնները կը ժողվուին իր հայրենական քաղաքը ու մեծ հանդիսիւ ներբողեաններ կը կարդան իր վրայ , և աս մեծանուն քերթողին անուամբը՝ իրենք ալ Շէքսպիրեան ժողով կ'ըսուին :

Իսկ հիմա իր թատրերգութեանցը , որոնց վրայ է բոլոր իր արդիւնքը : Շէքսպիր այնպիսի զարմանալի թատրերգական հանճար մը ունէր՝ որ կար-

ծես թէ բնութեան մէջ որչափ որ վրսեմ ու մեծ բաներ կան՝ իր գրուիլը ժողովեր էր, ինչպէս որ իրաւամբ կ'ըսէ երևելի զաղղիացի մը: Բայց թատերագութեան արուեստին ձեռք որ զարկաւ՝ ՚ի սկզբանէ՝ ՚ի վեր միշտ աս մտածութիւն ու վախճանը ունէր՝ անանկ ոճ մը բռնելու որ ռամկին հաճոյ անցնի, որով և աւելի օգտակար ըլլայ. անոր համար է որ շատ կատակերգութիւններ ալ շարադրեց, և ողբերգութեանց մէջ ալ շատ տեղ կատակերգական կերպ մը բանեցուց: Թող որ պզտիկուց հանձարը կրթութի առած չըլլալուն՝ զարմանք չէ որ այնչափ մեծ պակասութիւններ ունենայ. իսկ թէ որ ժամանակին ալ նայելու ըլլանք՝ Շէքսպիրին դերազանցութիւնը աչուրնիս մէկէն կ'առնէ. իրմէ առաջ միայն իտալացի իմպրիստինոյ քերթողը ելեր էր, որ իր երևելի Սֆոփիզա ողբերգութեամբը բոլոր Արտոպայի օրինակ մը տուաւ հընոց ողբերգութեանը: Կարձեալ ինքն միայն եղաւ, որ առանց յունաց ողբերգութիւնները կարգալու, առանց Թըրիստինոյին Սֆոփիզա տեսնելու՝ իրեն հանձարոյն միայն ապաւինած՝ չէ թէ մէկ հապա երեսուցուկութիւն թատերագութիւն չինեց:

Բայց մեծ մասը ողբերգութիւն է. բայց տասնըչորս հատ ալ կատակերգութիւն ունի: Ողբերգութիւնները ասոնք են. Սաքսէդ, Արքայն Յովհաննէս, Ռիչարտ Բ, Հենրիկոս Գ երկու մաս բաժնած, որ մէյմէկ ողբերգութիւն են. Հենրիկոս Ե, Հենրիկոս Զ իրեք մաս բաժնած նոյն կերպով. Ռիչարտ Գ, Հենրիկոս Ը, Տրոյիլոս և Կրիստիդէ, Տիմոն աթենացի, Կրիտլանոս, Յուլիոս Կեսար, Բնտոնիոս և Կղէոպատրոս, Չիմպէլին, Տիտոս Բնգրոնիկոս, Պերիկլէս, Արքայն Լիլըր, Ռոմէոյ և Ղիուլիէդ, Համլէթ և ()թելլոյ: Կատակերգութեանց մէջ երևելիներն են Սրբիկն ու Կանայք Ռինգլըրի ըսուածները:

Բայ իր թատերագութեանց մէջ թատերական արուեստին կանոնները պա-

հած չէ. որովհետև ոչ ժամանակի, ոչ տեղեցի և ոչ գործողութեան միութիւն կայ. ողբերգութիւն ունի որ դիւցազնին բոլոր վարքն է՝ մանկութենէն սկըսեալ ինչուան մահը: Տեսարանը մէկ մը Սենտիկէն Աիպրոս կը փոխէ, մէյ մը Սիովտիայէն Ենկիլթէոս կ'անցնի, ինչուան նաև Հոովմէն՝ Հոէնոսի վրայ կ'զդի մը, անկից ալ Սակեդոնիա կ'երթայ: Արքեմն գործողութե միութեանն ալ որ ողբերգութեան մէջ ամենահարկաւոր բան է՝ զանցառութիւն ըրած է. ինչպէս Յուլիոս Կեսարին ողբերգութեան մէջ դիւցազնին մեռնելէն ետքը այնչափ պատերազմներ ու նորանոր գործողութիւններ կը հանդիպին, որ անկից չէ թէ մէկ՝ հապա շատ մը ողբերգութիւններ կրնային չի նուիլ: Ողբերգութիւններուն մէջ ռուականներ, վՏուկներ, կատակերգականներ, կոչկակարներ ու հիւաներ կը մտցնէ, ու տեսարանին վրայ ձիերով պատերազմ ընել կու տայ: Կարձեալ ամենէն աւելի վսեմ կտորներուն մէջ՝ ծիծաղական բաներ կը մտցնէ, անանկ որ ողբերգութեան ուժը բոլորովին կը կորի կ'երթայ. անոր համար ողբերգութիւն մը, մանաւանդ թէ արարուած մը չունի՝ որ սկզբանէ ինչուան վերջը նոյն ընթացքով երթայ՝ ու նիւթէն տարբեր բաներ մէջը չ'մտնէ, և կամ կերպով մը վսեմութիւնը չտկարանայ: Բայց ամէնն ալ թատերագութեան կանոնները չգիտնալուն պատճառաւ է:

Բայց երբոր մէյ մը իր գրիչը ձեռքն առնէ՝ ան ատեն ալ կարծես թէ մարդու բնութենէն դուրս կ'ելլէ. անանկ վեհ դիւցազներ դիմայնիս կը բերէ՝ որ ուրիշ ամէն բան մոռցնել կու տայ մարդու. բայց ասկից՝ կիրքերը առանց արուեստակութեան դուրս ցատքեցնելու մէջ մի միայն է, թէ գորովոյ ըլլայ և թէ բուռն կիրքեր: Պէր կ'ըսէ թէ Շէքսպիրի մէջ այնչափ աս բանիս օրինակ կրնանք գտնել՝ որ ուրիշ ամէն ողբերգականերուն աս տեսակ կտորները մէկտեղ հաւաքելու որ ըլլանք՝ ասոնց

Թուոյն չեն հասնիր . և ասոր համար է որ իր թատրերգութիւնները այսչափ երկայն ատենուան մէջ ալ դեռ հաւասարապէս հաճոյ անցած են ամենուն :

Բայց իր ամենէն աւելի մեծ ձիրքը ուրով Ալբրոպայի գրեթէ ամէն թատրերգական հանձարները կը գերազանցէ՝ մարդկային բարուց ամենասքանչ նկարագրութիւնն է , որով զմարդ՝ ինչպէս որ է իրօք , անանկ կը ձեւացրնէ : Ողբերգութիւնները խիստ քննութիւններու տակ ընկան , ու թէպէտ պակասութիւնները ամէնն ալ մեղադրած են , բայց ոչ ոք կրցեր է ժխտել Շէքսպիրի մեծ հանձարոյն ձիրքերն ու առաւելութիւնները :

Շէքսպիրի կատակերգութիւններն ողբերգութեանցը չեն հասնիր . բայց դարձեալ ասոնց մէջ ալ զօրաւոր , ստեղծիչ ու բեղմնաւոր հանձար մը կը փայլի . և ինչպէս որ ողբերգութեանց համար ըսինք՝ ասոնց մէջ ալ բնաւորութեց նկարագրութիւնը շատ լաւ կ'ընէ : Բնոց պակասութիւններուն սովորականք՝ կանոններու զարտուղութիւնն է . խաղին ազնուութեանն ալ այնչափ նայած չերևար : Արիշ քանի մը քերթութիւններ ալ շինած ունի Շէքսպիր , ու խել մը մանր մունր ոտանաւորներ , որոնք ողբերգութեանցը յարգը չունին :

Մենք ուղելով ընթերցողաց ճաշակ մը տալ աս մեծահանձար քերթողին ու ճոյն ու բռնած կերպին՝ լաւ կը սեպենք իրեն Յուլիոս Աեսար ողբերգութեք , որն որ իրեն շատ անուանիներէն է՝ ամբողջ մէկ հատուած մը հաւատարիմ թարգմանութեամբ օրագրիս մէջ ուրիշ անգամ հրատարակելու :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Երրոպայի տօնավաճառներուն վրայ գիտելիք :

ՈՐՈՇԱԿԻ չենք կրնար ըսել թէ տօնավաճառին սկիզբը երբ եղած է . այսչափ միայն ստոյգ գիտենք որ կալուածական կառավարութեան ատեն սկըսած է . որովհետեւ նոյն ատեն ամէն Պարսն անձին շահուն համար իր փոքրիկ տէրութեան կամ իր քաղքին մէջ տարին քանի մը օր որոշած էր , որ ժողովուրդը կրնար ան օրերը վաճառներ ու առուտուր ընել : Բն պարոններէն ու մանք աւելի խելքով մտածելով ան օրերուն տրուած հարկերը շատ թեթեւցուցին ժողովրդեան վրայէն . որով բնականապէս ժողովուրդը աւելի բազմութեամբ սկսաւ ժողովուրդ : Այդպէս օգուտներն ու շահը տեսնելով՝ իրենք ալ անոնցմէ օրինակ առին , ու նոյն վախճանով սկսան իրենց մեծատարած տէրութեան մէջ քանի մը քաղաք որոշել՝ շատ ազատութիւններ ու առանձնաշորհութիւններ ալ տալով : Բնանկ որ եղաւ տէրութեան ամէն կողմէն հոն կը վազէին վաճառականներն ու գնողները ու ասանկով տօնավաճառներն սկսան և կամաց կամաց շատ ծաղկեցան անանկ որ երկրի մը վաճառականութեանը հիմը սեպուեցան . որովհետեւ վաճառականութիւնը ուրիշ միջոց մը չունէր զարգանալու ու տարածուելու :

Բայց քանի որ քաղաքականութիւնն ու ճարտարութիւնը առաջ գնաց ու վաճառականութեան շատ ազատութիւններ տրուեցան , քանի որ բիւրաւոր ճամբաներով տէրութիւնները իրարու հետ սկսան հաղորդակցիլ , տօնավաճառներն ալ ինկան , անանկ որ հիմնական ատենս Ալբրոպայի ամենէն ծաղկեալ ազգաց մէջ կամ գրեթէ բոլորովին վերցուած են տօնավաճառները կի՛մ գոնէ միջին դարու պայծառութիւնը չու-